

Են ետև՝ Փենելոնին մէկ գիրք մը ու-
զեց, զորն որ անյագաբար կը կարդար .
կարծես թէ վերջին շունչը առաքինու-
թեամբ զուարձանալու ատեն տալ ու-
զեց: Խյել մը բարեկամաց ու հոչակաւոր
գրականներու բազմութիւն իրեն յու-
ղարկաւորութեան հանդեսին ներկայ
եղան: Առութեամբ թաղուեցաւ մար-
մինը, ոչ ոք բերանը բացաւ բան մը զուր-
ցելու և կամ անոր վերջին հրաժեշտը
տալու . այնպէս ամենուն սիրտը ցաւով
լցուած էր:

Ո՞իլը լուա ինչուան հիմա յիշուած
բանաստեղծութիւններէն զատ՝ դեռ
ուրիշ շատ բանաստեղծութիւններ ալ
շինած է . ինչպէս Ո՞եծին Լրորուաի
վրայ վեց երգով քերթուած մը, ուրիշ
մը Լմփրետ ըսուած՝ չորս երգով, վեր-
տառութիւններ, որոնք առանց սաստիկ
կծելու՝ ճարտար են, Լլովիսի վրայ
տասուերկու երգով գիւցազներգութի
մը, զոր չկրցաւ լմնցընել. վեց Լյոսա-
կցութիւնք Ո՞եռելոց, տաղեր, թռու-
ցիկ բանաստեղծութիւններ . և ուրիշ
բազմաթիւ պատիկ քերթութիւններ,
որոնց մէջ խիստ աղուորներ կան, ինչ-
պէս են Խնկախութիւն Պարականի,
Շանապարհորդն, Խամա և Խախնար
ըսուածները, և այլն: Կմանապէս Լո-
րեսոս, Լոնրատինոս և Ուկոլինոյ ողբ-
երգութիւնները շինեց, թէպէտ և ա-
սոնց մէջ չյաջողեցաւ . թարգմանեց
նաև Ո՞իրգիլիոսի Հովուերգութիւննե-
րը ու Ո՞ուկիանոսի Լյօսակցութիւննե-
րը, բայց ասոնցմով ալ նմանապէս ա-
նուն մը չհանեց: Ո՞ակայն իրեն բանա-
ստեղծական գեղեցիկ կատարելութիւն-
ները, զորոնք իրեն գրուածքներէն շա-
տին մէջ ցուցուց և որոնց վրայ վերը
խօսեցանք, թէ որ առաջին կարգի քեր-
թող ալչէ նէ, բայց միջակ աստիճանի
բանաստեղծներուն մէջ կը դասեն զին-
քը ու իրեն բանաստեղծութիւններուն
յարգ կու տան:

ԱՇԽԱՐՀԱԴՐՈՒԹԻՒՆ

Բրակա քաղաքը :

Պարակա Պոչեմիոյ մայրաքաղաքն է,
ու գրեթէ նոյն աշխարհքին կեղրոնին
վրայ կ'իյնայ: Խօթը լեռներու վրայ
շինուած է . գեղեցիկ հովահ մը մէջէն
ալ Ո՞լտաւ գետը կը վազէ, որուն պայ-
ծառ ջրերը իրենց ձամբուն մէջ կանա-
չազարդ կղզիներու կը հանդիպին: Ո՞եկ
կողմը կը տեսնես չէնքեր, որ իրենց
ժամանակին հնութենէն սեցեր են և
միջին դարու այլեւայլ ժամանակներուն
ճարտարապետութիւնը կը ցուցընեն.
իսկ անդին խտալական ճարտարապե-
տութեամբ շինուած շքեղ պալատներ
կը բարձրանան. և ամէն կողմանէ ալ
աշտարակներ դուրս կը ցատքէն: Ո՞յս
շէնքերուն տեսքը, գետին զուարձալի
տեսարաններն ու լերան զառիվայրերը
մէկտեղ առնելով՝ աննման քաղաք մը
կը ձեւանայ Պարակա:

Ո՞յս քաղաքին ընդարձակութիւնը
Յ փարսախսէն աւելի է . տուները որ
3,400⁴ կ'ելլէն, գրեթէ բոլորն ալ քա-
րաշէն են ու եւայարկ . չորս թաղ կը
բաժնուի . մէկ կողմը Հին և Ո՞որ Վա-
ղաքներն են, մէկալ կողմը Վայնէ-
Վայդէ կամ Փոքրիկ Ծաղ ըսուածն ու
Հրատին թաղը: Արուարձաններն ալ
առնելով՝ 120,000 բնակիչ ունի, որոնց
մէջ 10,000 Հրեայ կան: — Հին Վա-
ղաքին մէջ Ո՞լտաւ գետին վրայ կա-
մուրջ մը ձգուած է, զոր 1338⁵ն Լարո-
լոս Դ կայսրը շինել տուաւ . ասիկայ
1,790 ոտք երկայն է՝ 16 կամարի վրայ
կեցած, և 28 սրբոց արձաններ ալ
զարդ կ'աւելցընեն այս անտանի կա-
մուրջն: Հոս այս մասիս մէջ է նաև
համալսարանը, որ Կարոլոսէան կ'ըսուի
նոյն կայսրը 1348 տարւոյն հիմնել տը-
ւած ըլլալուն, և Գերմանիոյ հնագոյն
համալսարանն է . ասոր մէջ 60 վար-
ժապետ կայ ու 3,000 ուսանող . հոս
էր որ առաջին անգամ Հովհաննէս
Հուս ու Հերոնիմոս Պարակացի աղան-
դաւորները իրենց մոլորամիտ վարդա-

պետութիւնները քարողեցին : « Ամանաւ պէս Հին Վաղաքին մէջ է հասարակաց ժողովարանը . գեղեցիկ շէնք է ասիկայ՝ աշտարակով մը զարդարուած , ուր Դիմոյ Պրահէ երևելի աստղաբաշխին շինած աստղաբաշխական ժամացոյցը կայ . այս շէնքիս պատուհաններէն Յովշաննէս Հուսին հետեւողները վար նետեցին Դրակայի 13 քաղաքական պաշտօնեանները : Խշանաւոր է նաև Դիմոյ Պրահէի մահարձանը , որ եկեղեցւոյ մէջ է . 】 . Խաչ գեղեցիկ եկեղեցին . աստղաբաշխական դիտարանը . կան նաև չորս մեծ հրապարակներ : — Ար Վաղաքին փողոցները ըսյն են . այս մասին մէջ է Դրակայի մեծագոյն հրապարակը : — Փոքր թաղը անկէց աւելի փառաւոր է . նշանաւոր են հոս 】 . յիկողայոսի վեհ եկեղեցին , 】 . թաղմասու եկեղեցին , որուն աւագ խորանին պատկերքը Առուպէնս երևելի պատկերահանինն է . 】 ալլէնչդայնի պալատը , որուն աղուոր պարտէզը բաց է հասարակաց դիմաց : — Խակ չորրորդ թաղին մէջ կայ Պուրկ կամ ըստ Պոհեմիացւոց Հրատշին ըսուած արքունի գղեակը , որուն շինութիւնը դարերով տեսեց և վերջապէս Արիամթարեզա կայսրուհին լմբնցը նել տուաւ . հարիւրաւոր սենեակներ կան այս պալատիս մէջ և խիստ լայնատարած սրահներ , և ընդհանուր տեսքն ալ վսեմնւթիւն մը ունի : Հրատշինի մօտ է մայր եկեղեցին , որ գոթացի գեղեցիկ ճարտարապետութեամբ շինուած է . ասոր մէջ շատ Պոհէմիոյ թագաւորներու գերեզմանները կան , ինչպէս նաև 】 . Յովշաննէս Երոմուկնի գերեզմանը , զոր 】 ինկեսլաւոս կայսրը վերը յիշուած կամրջին վրայէն 】 ոլտաւ գետին մէջ նետել տըւաւ՝ թագուհւոյն խոստովանքը իրեն չյայտնելուն համար : Դիմու ՚ի աւելի հետու՝ կը տեսնես արքեպիսկոպոսական շքեղ պալատը , և 】 . 】 այթի եկեղեցին , որ հետաքրքրական է իրեն հնութեամբը , ունեցած յիշատակարաններովն ու իր բարձր զանգակատունովը :

Պալատները 70^հ շափ կը հասնին Դրակայի մէջ , որոնցմէ ոմանք մասնաւորապէս՝ շատ նշանաւոր են թէ իրենց գեղեցկութեամբը : Երկեղեցիները 48 են , և ասոնցմէ երկուքը միայն նորազանդից է : Բարերարութեան տեղեաց մէջ՝ յիշատակելու է մեծ անկելանոցը , զինուորական հիւանդանոցը , անկարող զինուորաց անկելանոցը , որբ տղոց երկու ասպատանարան , խլից և համերց վարժարան , ինչպէս նաև կուրաց համար , և այլն : Խակ ուսումնական տեղերու գալով՝ համալսարանէն զատ կայ նաև արքեպիսկոպոսական կղերանոց մը , բազմարուեստից ուսումնարան , անասնաբուժութեան , վիրաբուժութեան մէյմէկ վարժարաններ , նկարչութեան Ճեմարան , ժողովատեղի երաժշտութեան . ընկերութիւննայուզական . ընկերութիւն գիտութեանց , որ 1784^թ հաստատուեցաւ ու խելացի յիշատակագրութիւններ կը հրատարակէ . երաժշտութիւնը առաջ տանելու համար , և ազգային մուսէոնի ընկերութիւններ . ընկերութիւն երկրագործական , և այլն . և բազմաթիւ այլ և այլ գպրոցներ : Խակ ուսումնական հաւաքմանց մէջ յիշատակութեան արժանիները ասոնք են . համալսարանին գրատունը , որ 130,000 հատոր գիրք ունի և խել մը ձեռագիր . բնական պատմութեան թանգարանը , ազգային մուսէոնը , որ շատ ազնիւ ու յարգի բաներ ունի , և պատկերներու թանգարանը :

Ճարտարաբութեան կողմանէ ալ աղէկ առաջ գացած է Դրակա . բամբակէ կտաւներու , թակինակներու , և այլն , ձեռագործներ ունի . խաղախի գործարաններ , բորակային թթուի գործարաններ , ապակւոյ գործարաններ՝ որ Պոհէմիոյ ըլլալով երևելի են . շատ բանուկ է նաև գլխարկի վաճառքը . ինչպէս նաև Դրակայի երաժշտութեան գործիքները երևելի են . և բոլոր Պոհէմիոյ վաճառականութեանը կեղրոն է : Դայց ՚ի վերայ այսր ամենայնի՝ ա-

մենեին կենաց դիւրութիւն չտար , ու քաղաքիս վարի կարգի ժողովուրդը խեղջութեան մէջ ալ է :

Ալ կարծուի թէ Շրակա Վարկոմանեանց հին Վարոպուտոն քաղաքին տեղոյն վրայ շնուռած ըլլայ . ոմանք ալ կ'ըսեն թէ Պաղոմէոսին Կասուրգիս ըսած քաղաքն է : Շարբարոսներուն արշաւանաց ատենը կործանուեցաւ . Ետքը Ալաւեանք 611 տարւոյն դարձեալ կանգնեցին զանիկայ . դար մը ետքը՝ 723^ն սկսաւ նշանաւոր ըլլալ . իսկ ԺԴ դարուն վերջին ժամանակները այնչափ բազմամարդ էր , որ իր համարանին ուսանողները 7,000^ի կը հասնէին : Շրակա ԺԵ դարուն սկիզբները ասպարէզ եղաւ այն կրօնական խոռովութիւններուն , զորոնք Յովհաննէս Հուս

Հանեց . Խրեսուն Վմաց պատերազմին ատեն հոսնշանաւոր դիպուածներ հանդիպեցան . իսկ Վէստրիոյ գահուն յաջորդութեանը վրայ եղած պատերազմին միջոց ալ՝ Խարոլոս է առաւ Վրական (1741) . քիչ ետքը Վրուսիացիք տիրեցին քաղաքին , բայց ետքը 1744^{ին} նորէն թողուցին : Վմանապէս Խօթն Վմաց պատերազմին ատեն՝ Վրուսիացիք թնդանօթով ծեծեցին քաղաքը . բայց չկրցան Վէստրիացւոց ծեռքէն առնել : 1813^{ին} Վրակայի մէջ խորհուրդ մը ժողովուեցաւ , որուն մէջ Փրանկիսկոս Ա. Վէստրիոյ կայսրը որոշեց Մէծին Վարոլէսի գէմ պատերազմ ընելու : Իսկ 1833^{ին} Կարոլոս Ժ Վաղղիոյ թըշուառ թագաւորը իր ընտանիքով մէկտեղ եկաւ հոս ու իրեք տարի կեցաւ :

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ս Կ Ի Ց Գ Ք

Հիմակրոան Արևելեան պատերազմը : (Տես երես 255)

ԴԵԿՏԵՄԲԵՐ

1. Արփա-ըսյ գէտին աջակողմեան ափանց վը րայ Պաշ-քատըքլար Տաճի գեղին մօս՝ թէ հրուտեան հայ արբայազուն տեղակալ զօրապեաը կը զարնէ սէրասպէր Ապտի փաշային զօրքը , և Տաճկաց բանակետզին տիրելով 21 թնդանօթ կ'առնէ : Տաճիկները գէպ ՚ի Վարս կը փափչին :
5. Աւստրիոյ . Գաղղիոյ . Մէծին Բրիտանիոյ ու Բրուսիոյ երեսփոխանները Վէնիա ժողվուած՝ այս մահաւան ծանուցագիրը կը հանեն . Կը յայտնէն այս երեսփոխանները որ իրենց իւրաքանչիւր կառավարութիւնները ասսափիկ ցաւած են՝ տեսնելով թէ Դրան ու Ռուսաստանի մէջ թշնամութիւնները մէր սկսեր են , և եռանդեամբ կը փափաքին պատերազմող աէրութիւններուն մէջ մանելու արգիլէլ որ նոր արիւնհեղութիւն մը շնկի և խափանէլ իրաց այս վիճակը , որ իրօք Եւրոպայի խաղաղութիւնը վերցընելու կը սպառնայ : Ռուսաստան վատահացուցած ըլլալով որ ինքը դաշնադրութիւն ընելու պատրաստ է , և հոս սասրագրուած անձինքները տարակոյս չունենալով որ Դուռն ալ նոյն մաքի վրայ է , իրենց իւրաքանչիւր կառավարութիւններուն անուամբը՝ կ'ուզեն տեղեկանալ թէ ինչ պայմաններով Օսմանեան կառավարութիւնը կը զիջանի խաղաղական դաշնադրութիւն մը ընելու : Պաշ-

2. Պուտապէրկ պարոնը , որ Դանութեան իշխան Շահնշահան պատուիրակներուն կը լավագոր առաջարկ մը կը Սկ ծովուն ափանց բոլոր երկայնութիւնը բաւականապէս պաշտպանել Ռուսաց յարձակմունքներուն գէմ . Բարձրագոյն Դուռը դաշնակից աէրութեանց օգնութիւնը կը խնդրէ . որ իրենց նաւատարմիզները Վասիլի խաւրեցին :
8. Պուտապէրկ պարոնը , որ Դանութեան իշխան նութեանց արտաքոյ կարգի վիազոր տեսուչ գրուեցաւ . կը ծանուցանէ Վալաքիոյ վարչութեան ժողովքին՝ որ Քալվինաքի տէրութեան խորհրդական ռուսը փոխանորդ դահրեցի անուանեցաւ :
12. Չորս մեծագոյն աէրութիւններուն կոտանդնուպոլսոյ պատուիրակները՝ միահամուռ այս ծանուցագիրը կու տան Տիվանին . Ռուսաստանի կայսրը դաշնադրական խօսակցութեանց թէլը բոլորովին կարուած չսեպէլով . և Բարձրագոյն Դուռն ալ իրեն կողմանէ միշտ պատրաստ ըլլալով երկու կայսերութեանց մէջ ելած յանկարծական կախը դադրեցնելու , սկսելու դաշնադրական խօսակցութիւնը այս հիմանց վրայ հաստատուի . Ա . Խշնանութիւնները որչափ որ կարելի է նէ շուշառվ պարապուին . Բ . հին դաշնադրութիւնները նորոգուուին . Գ . Բարձրագոյն Դանէն իր ամէն աամիկ չէ զող հպատակներուն շնորհուած հոգեորական արտունութիւններուն հրովարակները հաղորդուին